

# ԱԼԵՍՈՎԱՐԵՐ



ՀԱՅԱՆ

ԿՈՍՏԱԴԻՆՈՒԹՈՒՆ, ՆՈՅԵՄԲԵՐ 1, 1911

թիւ 11

## ԴՐԱՅԱԿԱՆ ԿԱԾԱՐԸ

Եփրին պարագին մէջ, խոշոր ծառի մը տակ, խաղաղ տնկեւն յը քայուած էր, ուր կրնար միւսէ մնայ ու խորհի բանի մը մասնի զօր նայր խօսած էր իր իրեն:

Ան չոր քայրերէն մէկն էր, իրենց մայրը երեք տարի առաջ մնած էր և հոգրերնին իր կեանքը իր զաւ ահներուն նասիրած էր, զանձնը իր քով պահած էր, ու անձնք կը ջանացին առաներնին ոյնպէս պահե՞՝ ինչպէս սորտեցոցած էր իրենց սիրելի մայրը։ Երդագոյն ողջիկը։ Հուսիս, անական դրժեր կը սիրել ու այդ ճի զը ինք սուսնած էր։ Միտրու և նամայի կրասերները ամանենքը կը լուսպին ու սենեակները կանանաւու որ կը պահեին։ և եգրին, որ ծառուիէ նաևոյը կը զգար, երջանիկ ժամեր կ'անցեր քայլերուն զգեստներ ձեկոյն ու կարելու համար սանց ոգնելով։

Այ հրմա առանի երջանիկ կեանքը պիտի վերջանար և հիմուն գիշերոթիկ վարժուրան մը պիտի երթար։ Խնչուս պիտի ճէկը զանձնը ու մրանկը երթար օտարուերու մէջ։

Սրամքեկ աղջիկը իր գրուխը զրու այս պայ մամուռներուն վրոյ, որոնք բուսած էին այն խոշոր ծառին բաւնին մրայ, աղջուի կուլոր ու իր հեծկատոր որ կարծես սիրաց պիտի պայթէր։

Բայց կամոց կամաց հանգարածաց և երր ընթրիքի զանգակը նաշեց՝ սկզբնին շուրջ մրացաւ ընտանեկան խումբին, իր սովորուկանէն ան եթի հանգարատ թիւնոյ մը, ու կը ջանար յուզմիկ այն տիրութեան որ իր սիրաց կը ճնշէր։

Բազմազրադ որենի սկսան, առանին իւրաքանչիւր ակաւ բան մը բնել անոր մեկնուու պատրաստութեան նումոր։ շատ նամուկներ գրել խաստացան, և մողթեցին երջանիկ արձակու րդներ Ծնունդի և Զատկի տափթառ։ Նըր չորիկաարը ողջիրթի եկաղ խմբակներ կը բաժներ զինքը նոյն պահուն հար խօսած վերջին խօսքը կը ճնշէր ականչին մէջ, «Աշխատէ և օգնէ ուրիշի մըն ալ, ու այդ կերպոյ պիտի մոռնա մեանութիւն»։

Համբորդութեան վեր ան ինքինքը զաւ աղջիկներու բազմութեան մը մէջ, որ հաւաքու ած էին մէջ յենքի մը սրամքին մէջ։ Արշուփ ու բախ էին առնենք և կը խօսէին իւրարու հետ, ինն ընկերու հիներ իւրոր կը բարեկին և ինդպատէ կը խօսակցին արձակութիւն առիթուվ անցուած հաւանիկ ժամանցներու վրայ։ Եւ նորեկ ու սանողա կներ ալ պղոտիկ խու երերով կամ առանձին կայնուծ թիւն կ'ու գէին անոնց խամսուի, սայց կը բաշուէին ու յիւ մը սրանկ կը զգաբան։ Թիւ մը եւթիւնի զանգակը նաշեց ու բայոր աղջիկները կորդում մտան հայաստանը, իւրաւեցան սկզբներու շուրջ Երջանիկ և այրուի ողջիկներով լեցու սրան երա լը եւ լը իր բն կը զարմանար թէ ո՛վ բարեկ ու պիտի ըլլար իւրեն, և թէ ո՛վ պիտի բլար հուսիթ, Միտրուի կու նորդարին նման։ Եւր հայաստանէն զուրս կ'եղիչը զետասի աղջիկ մը իրեն շուրջ եկաւ ու հանգուրտորէն բաւ, սՊաք և ես նորեկ ենք,

Երթանք հսկիչ վարժուհին խնդրելու համար որ նոյն գրասեղանին վրայ, քով քովի նստինք: Եվըին շատ ուրախացաւ այս առաջարկին վրայ, ու իր նոր ընկերուհին ձեռքէն բռնելով զային դպրոցը պատելու:

Ալ դպրոցական կեանքը սկսած էր, կարգերը կազմուեցան, դասերը սկսան, Ելեխն հօր ըսածը չմոոցաւ ու միջոցներ կը փնտաէր մէկու մը օգնելու բարի գործով մը կամ խօսքով մը, և շատ չանցած շատ մը բարեկամներ ունեցաւ: Տունէն կարօտով սպասած նամակները կուգային շարունակար, կամաց կամաց դպրոցը և ուսուցչուհիները սիրել սկսաւ: Օրերը բնչպէս չուտ կ'անցնէին, Գրեթէ անմիջապէս ետքը Շնորհակալութեան Օրուան արձակուրդը եկաւ, ստացաւ նաև տունէն զըրկուած մնտուկ մը, որուն մէջ կային շատ մը աղուոր բաներ՝ շինուած տունի սիրելիներէն, որովհետեւ ինք տունէն հնոու կը գանուէր:

Ծնունդի արձակուրդը կը մօտենար: Եվըլին իր բարեկամուհին, Մէյրին, միասին տուն պիտի տանէր արձակուրդը անցնելու, և այս կերպով երկու աղջիկներ շատ մը ծրագիրներ կը շինէին գալիք օրերու համար: Այսէս դպրոցին առաջին եռամսեան վերջացաւ, աղջիկները կը փութային շոգեկառք հասնի՝ տուն երթալու համար: Օրերով ձիւնած էր ու փողոցները ծածկուած էին ձիւնով: օգն ալ ամպոտ էր ու հովք երթալով կը սաստկանար: Մինչեւ որ տուն հասնէին բաւական ուշի պիտի մնային, որովհետեւ ճամբան բաւական երկար էր: Առաջին քանի մը ժամերը աղջիկները բաւական զուարթ էին, որովհետեւ ճամբանին բաւական իրենց:

Անոնք ճամբորդները աչքէ անցուցին մէջ մը, ծեր կին մը, որ սակառ մը կարմիր խնձորներ ունէր իր նստարանին տակ, իր թոսներուն կ'երթար Ծնունդի առիթով: անկէ քիչ մը անզին կը նստէր ծերունի պարոն մը, որուն գէմքը ծածկուած էր իր օրաթերթին ետե, և անոր քովն ալ կը նստէր երթասարդ մը, որ ատեն ատեն պատուհանէն դուրս կը նայէր մտահոգ: Անկիւնի նստարանին վրայ ալ կար տղեկ մը, միս մինակ, որ կառուղիկն խուցը գրուած կ'երեւար: Տղեկին վերարկուին կուրծքը զնդասեղով հաստատուած էր ճերմակ տօմսակ մը, որուն վրայ գրուած էր տղուն ատրուելիք կայարանին անունը: որովհետեւ ան մինակ ճամբորդելու համար գեռ շատ պղտիկ էր:

Կառախումբը յանկարծ դանդաղնալ սկսու, երիտասարդը ելաւ գէպի գուոր գնաց, ծերունին թերթը վար դրաւ և միւս բոլոր ճամբորդները զարմացան թէ ի՞նչ կար: Վերջապէս կառախումբը կեցաւ այդ Ընդարձակ ու լերկ զաշտին վրայ, մինչ ամէն կողմ առատ ձիւն եկած էր ու գեռ սաստիկ կը ձիւնէր ալ: Ձիւնը կառախումբին ճամբան գոցած էր ու պէտք էին սպասել մինչեւ որ ճեռուոր քաղաքէ մը օգնութիւն հասնէր: Աղջիկները վախցան և պղտիկ տղան գլուխը նստարանին կոթնցուցած սկսաւ դառնապէս լալ, միայն ճեր կինը զուարթ կ'երեւար ու միշտ ժպիտ մը ունէր գէմքին վրայ:

Եվըլին շատ մինակ կը զգար երբ յանկարծ յիշեց իր հօր վերջին խօսքը, «Եշխատէ և օգնէ ուրիշի մըն ալ, ու այդ կերպով պիտի մոռնաս միայնութիւնդ»: Չորս կողմերը նայեցաւ տեսնելու համար թէ իրեն օգնութեան կարօտ մէկը կա՞ր, ու աչքին հանդիպեցաւ պղտիկ տղեկը որուն այտերն ի վար արցունքի խոչոր կաթիկներ կը գլորուէին: Թէև քիչ մը քաջասրտութեան պէտք կար մինչեւ տղուն քով երթալու մինչ բոլոր ճամբորդներ զինքը կը զիտէին, բայց նորէն եվըլին Մէյրիի հետ բաժնած շաքարեղինէն տուփ մը առնելով տղուն քով գնաց, տղան գիրկը առաւ ու անոր աչքերէն արցունքները սրբելով հարցուց թէ ո՞ւր կ'երթար: Եվըլինի բարի օրինակը կարծես տարափոխիկ եղաւ և կառքին մէջ գտնուողները իրարու քով մօտեցան ու ներսը բարեկամական ընդհանուր չունչ մը թըրթը ըսպաց կարծես, թէև գուրսը բաւական սոսկալի էր: Ծեր պարոնը ջզայնոտենու տրամադրութիւն մը ցուցնել սկսաւ, բայց երբ զուարթ ծեր կինը նստած տեղէն ելաւ ու խնձորի սակառը թեր անցնելով ճամբորդներուն խնձոր բաշխել սկսաւ, ներկաները խնդալ և իրարու պատմութիւններ խօսիլ սկսան, միևնուն ատեն ձիւնի փոթորիկի բռնուելու այս ձախորդութիւնն ալ չմոռնալով: Կառքին ետուէն մէկը երգել սկսաւ, և երբ այդ քաղցը ձայնը կ'երգէր երգ մը, զոր բոլորն ալ գիտնալ կ'երեւային, շատ չանցած մինչեւ իսկ ջզայնոտած ծեր պարոնը երգին ամանակին համեմատ մատներով պատուհանին զարնել սկսաւ: Ժամ մը և մինչեւ իսկ երկու ժամ անցաւ առանց զգալի ըլլալու, և երբ իրենց կառախումբը ձիւնին մէջէն քաշելու համար եկող միւս կառախումբին այսօրուան արկածին առիթով մտատանջութենէ ու սրանեղութենէ պահի յեցուցան ու խնդութեամբ շարունակեցին ճամբուն մնացեալ մասը, մինչեւ մօտակայ առաջին կայարանը, ուր իրամէ բաժնուեցան, իրարու «Շնորհաւոր Ծնունդ» բարեմազթելով:

Եվըլինի հայրը կայարան եկած էր իր գուստը դիմաւորելու համար, և զարմացաւ երբ տեսաւ անոր տղեկ մը առաջնորդելը, նաև այն բոլոր մարգիկը, որոնք Եվըլինի ձեռքը կը սեղմէին ու «մնաք բարով» կ'ըսէին: Երբ հայրը իր գուստը ողջագուրեց՝ ծերունի պարոնը յառաջ եկաւ ու ըստաւ, «Պարոն, գուք քաջ գուստը մը ունիք: Մենք բոլորս ալ կառախումբին այսօրուան արկածին առիթով մտատանջութենէ ու սրանեղութենէ պահի յեցուցան ու զադրեցուցինք մեր տրամադրութիւն մը աղջիկները, որովհետեւ մենք ալ ծեր գուստին պէս ուրիշներու մասին մտածեցինք: գուք երջանիկ հայր մըն էք:»

Եվըլին զգաց թէ հայրը աւելի կաթոգին կը սեղմէր իր ձեռքերը ու մեծ ուրախութիւն զգաց սիրտին մէջ երբ իրենց տունը հասաւ:



## ԺԱՅՈՒՅԻՆ ՎՐԱՅ

Կատարինէ էր որ առաջին անգամ թելադրեց Ռուբէնի, «Եկուր, մինչև ժայռերը հրթանք, անկէ աւելի զիւրաւ կրնանք տեսնել զանոնք, որովհետեւ շատ մօտ պիտի ըլլանք»:

«Բայց անոնք մեզմէ պիտի խրտչին,» առարկեց եղբայրը, «ու թերեւ այնչափ հեռու կը փախչին որ ալ չեն վերադառնար»:

«Մինչև հիմա սորված ըլլալու են որ բարեկամներ ենք ու վեսա մը պիտի չհասցնենք իրենց,» աղնդեց կատարինէ:

Այս կերպով անոնք դէպի ծովեզերքը զային իրենց անակէն, որ ծովեզերքին մօտ էր, և ուր կատարինէ ու Ռուբէն Գէորգիան ամառը կ'անցնէին իրենց ծնողքին հետ, իրենց հոն ժամանելէն ի վեր անցած ուրախ շաբաթներու ընթացքին անոնք շատ հետաքրքրուած էին ծովեզերքի վայրի բազերու երամի մը վրայ, որ յաճախ կը թառէին ծովեզերքի ժայռերուն և անկէ ալ ծովի ալիքներուն վրայ, Բագերը երբեմն ժամերով և երբեմն ալ զիրթէ բոլոր օրը կը լողային ալիքներու վրայ, ծովեզերքի ժայռերէն անզին, առանց վախնալու այս տղաքներէն, որ զիրենք յաճախ կը դիտէին մօտի ծովեզերքէն, Բայց կատարինէ և Ռուբէն բազերը աւելի մօտէն տեսնել ուզեցին:

Մանուկները աւազին վրայէն վազեցին, — որովհետեւ տեղատուութեան ատեն էր և ծովը դէպի ներս քաշուած, — միայն երբեմն հետաքրքրական խեցի մը կամ ծովաբոյս մը հաւաքելու կամ զննելու համար կենալով, որոնք երեւան կու զային ալիքներուն քաշուելով:

«Ահա Ֆինօն կու գայ», բացագանցնց յանկարձ Ռուբէն ետեւ նայելով և իրենց շունը տեսնելով. «ան պէտք չէ որ գայ, բագերը կրնայ խրտչեցնելու»:

«Ետ գնա, Ֆինօ, տուն դարձիր,» գոչեց կատարինէ:

Շնիկը կեցաւ վարանոտ, ու յետոյ երբ հրամանը կրկնուեցաւ՝ տիսուր ձեռվ մը ետ, դէպ ամառնային տնակը դարձաւ:

Տղաքը երբ ժայռերուն քով հասան՝ քաջաբար վեր մազլցեցան և մինչև ծայրերը, ուրկէ ծովածոցին կապոյտ ջուրերը կ'երեւային, զային. Անոնք ուշագրութեամբ կը գտնէին ճամբան, որովհետեւ ջուրը հիմա իրենց երկու կողմէն ալ մօտ էր, ու երբեմն ալ բարձր ժայռերու վրայ ելլերու համար կ'օգնէին իրարու, Վերջապէս ժայռերուն մինչև վերջին ծայրը, բարձր քարի մը վրայ հա-

սան, ուրկէ հաճոյքով կը գիտէին իրենց բարեկամները, բաղերը:

Բայց բագերը արդէն հեռացած էին ու կարծես ասոնց բարեկամաբար մօտենալ չէին ու զեր, Երբ կատարինէ և Ռուբէն այդ ծոցին մէջ երկարող ժայռին վրայ զացած էին, քիչ մը տեղ ջուրին մէջէն քալած էին: Թէև երբեմն կեցած ու ետենին նայած էին, բայց չէին վախցած, և ետ դառնալու համար դիւրին ճամբայ մը գտնել կը յուսային:

Մանուկները զուր տեղ կանչեցին զանոնք որ ետ գառնան ու իրենց մօտը զան: Գրեթէ մէկ երկու ժամ հօն, այդ խոշոր ժայռին վրայ նստան և սպասեցին որ բազերը ետ այդ ժայռերուն վրայ զան:

«Ահ, նայէ, ինչ է եղած,» գոչեց կատարինէ սարսափահար, «մակընթացութիւն կ'ըլլայ, ու ջուրերը մեզ բաժնած են ցամաքէն:»

«Դեռ շատ խորունկ չէ, աճապարենք,» ստիպեց Ռուբէն: Բայց տեսան որ ջուրերը իրենց անցնելու աստիճանէն աւելի բարձրացած են ու իրենք այդ բարձր ժայռին վրայ կզգիացած,

«Կարծեմ մէկը մեզ պիտի տեսնէ,» ըստ Ռուբէն քաջաբար, «և կրնայ ըլլալ որ մակընթացութիւնը մինչև այս ժայռին զագաթը չհամնիր:»

«Բայց այս, կը ծածկէ երբ շատ բարձր ըլլայ,» գոչեց կատարինէ:

Անոնք ծովեզերքը վեր վար աչքերնին պարտցուցին, բայց ոչ ոք տեսան: ծովածոցին մէջ ալ նաւակ մը իսկ չկար: Զուրը կամաց կամաց ժայռերէն վեր կը բարձրանար ու ալիքները դէպի ծովեզերք կը խուժէին: Բագերը մոսցան բոլորովին և մէկզմէկու սիրտ ու յայս տալ կ'աշխատէին: Պառացին ու պոտացին, բայց պատասխան մը չէր լսուեր, այլ միայն ծովին ալիքներուն ծովեզերքի ժայռերուն զարնուելու ձայնը:

Յանկարծ ծովեզերքէն հաշիւնի ձայն մը լսուեցաւ: Ֆինօն ոտքերով աւազը կը քրքրէր, ու կարծես շունի լեզուով մը անոնց վտանգի մասին կը խօսէր: Ենտոյ առանց ժամանակ թողելու որ տղաքը զինքը կանչեն, շունը դէպի ի տնակը վազեց:

«Ո՞հ, գիտեմ, գիտեմ,» գոչեց կատարինէ ուրախութենէն շնչասպառ, «Ֆինօն տուն գնաց օգնութեան կանչելու համար, իմ բարի Ֆինօն:»

Ֆինօյին ըրածն ալ ճիշդ այդ եղած էր: Երբ անտնակին առջև եկաւ բարձրածայն հաշելով՝ յայտնի էր որ դուրսը վտանգաւոր բան մը կար և Տիար Գէորգեան փութաց դէպի ծովեզերքը:

Քանի մը վայրկեան ետքը ան անցաւ ջուրին մէջէն մինչև աղաքներուն գտնուած ժայռը՝ թէև



Անոնք ալ զինք կը սիրեն ,  
Երբեւ ընկեր անըածան ,  
Ու միշտ կ'երթան ետևէն ,  
Զեն ձըգեր զայն ոչ մէկ ժամ :

Մեր սիրունիկ նըւարդին  
Այս պարզ ուրը մանկական՝  
Օրինակ մըն է հեշտին ,  
Անկեղծ սիրոյ զօրութեան :

\* \*

Ուստի , արդաք . աղջիկներ ,  
Սորվեցէք թէ ուրը յար  
Փոխաղարձ է . Անտարբեր  
Մարդեկ սիրուիլ չեն կրնար :

Գր. Հ. ՊԱԼՈՒՏԵԱՆ



### ԹԱԿ ԻՆՉՈՒ ԹՈՎՄԱՍ ԸՆՏՐՈՒԵՑԱԻ

Թովմաս Պետիկեան առևտրական զիրք մը շինելու ետևէ չեր , ան աւելի կը փափաքէր գորէճ երթալ և իր ուսումը առարտել . Ճիշդ այն ատեն երբ կը խորհիր թէ իր այդ բու ան բազմանքը գոհացնելու համար ամէն միջոց ու զիրութիւն պատրաստ էր . հայրը ենթարկուեցաւ գէշ արկածի մը , որ զայն բաւական արիսներ զրամ շահելու անկարող պիտի ընէր : Հետեւաբար թովմաս ոչ թէ իր գորէճ երթալու փափաքը թողելու էր , այլ պէտք էր զանել առեւտրական զործ մը որով կարենար ընտանիքը ապրեցնելու չափ զրամ շահիլ : Ան զրեթէ կը նախանձէր Ռուրէն Մեծատուրեան . սի , որ թէն կրնար գորէճ մտնել , բայց աւելի կը նախընտրէր առևտրական զործ մը զանել , զրամ շահիլ և իշխանավայել կեանք անցնել : Ռուրէն թաղային վարժարանէն շրջանաւարտ էր ու այդ օրերը դիմում ըրած էր ընդունուելու համար առևտրական այն տեսակ պաշտօնի մը , զոր ձեռք ձգել կը յուսար իր հօրը ազգեցութիւնով ու իրենց վայելած պատիւին չնորհիւ :

Տիար Մեծատուրեան , Ռուրէնի հայրը . հարուստ էր , ու ծանօթ առևտրական շրջանակի մէջ . նաև բարձր զիրք մը զրաւած էր ընկերութեան մէջ . իսկ Տիար Պետիկեան , թովմասի հայրը , յաջող մեքենագէտ մըն էր , բայց իր ծանօթներուն շրջանակէն դուրս ոչ ոքէ ճանչցուած էր : Բայց թովմաս Պետիկեան , որ ինքն ալ իր կարգին զիմած

էր նոյն պաշտօնին համար , առաւ այդ պաշտօնը , որուն այնչափ կը փափաքէր Ռուրէն :

«Կարծեմ պատճառներ մը ունէիք իմ տղաս չընտրելու . » հարցուց յետոյ Տիար Մեծատուրեան թիկնածուները քննելու պաշտօն ունեցող քննիչներէն մէկուն ,

«Ճշ նորառութեան աւելի մօտ պիտի ըլլար ըսել թէ մասնաւոր պատճառներ կային թովմաս Պետիկեանը ընտրելու . » պատասխանեց քննիչը , «ան յանձնարարուած էր իրք այդ զործին ամէն յարմարութիւն ունեցող մէկը . »

«Կուծեմ իմ զաւակս ալ ունէր նոյն յարմարութիւնները . »

«Հակառակը հաստատելու համար բան մը չիմ դիտեր . բայց պատճանին թովմաս գրամ շահելու շատ պէտք ունի . մինչդեռ զորք կրնար ձեր զաւակը զորէճ գնելու համար պէտք եղած ծախը լնել »

«Այդ չփառէ կրնայ ըլլալ . բայց դուք բարեսիրուն դործ մը չէիք բացած : Տարակոյս չկայ թէ ձեր այս յայտնածներէն ուրիշ պատճառներ ալ ունէիք . »

«Ճիպոր Մեծատուրեան , կը յիշէ՞ք , երբ մնցեալ տարի ձեր զործին մէջ առնելու համար երիտասարդ մը կը փնտուէիք , նախընտրեցիք այնպիսի մէկը , որ ոգելից ըմպելի բնաւ չէր զործածեր . » հարցուց քննիչը յանկարծ :

«Կը յիշեմ . » պատասխանեց վաճառտկանը վարանքով :

«Չէ՞ որ զորք ձեր ընտրութիւնը այդ կէտը նկատողութեան առնելով ըրիք . »

«Այս . »

«Մենք ալ այդպէս ըրինք , Տիար Մեծատուրեան , զորք և ես արբեցութեան մէջ չափազանցելու վատանդէն աղատ ենք . բայց այս տենդու դարուս մէջ մեր տղաքներուն մասին զգոյշ ըլլալու ենք . թովմաս ամենաքիչ քանակութեամբ իսկ ոգելից ըմպելի չզործածեր , ու այդ կէտը մեծապէս ազդեց մեր ընտրութեան վրայ այս . »

Վհատած հայրը ասոր չկրցաւ բան մը պատասխանել . Զէր կրնար ուրիշները մեղաղբել այն նախընդուռութեան համար , զոր ինք ալ ըրած էր իր կարգին . ինք ալ փորձառութիւնը ունէր թէ տղաքը ոգելից ըմպելի բնաւ չզործածելու վարժեցնել ամէնէն ապահով միջոցն էր ապագայ անպատռութիւններու և չարիքներու դէմ , բայց ինք իրք հայր բոլորովին անզզոյշ գտնուած էր այդ մասին :

«Այդ է եղեր պատճառը , » բացագանչեց Ռու-



ու չեն խօսիր : Ձեր բարեկամները գտէք լւագպյն  
մարդերու մէջէն—մարդերու, որոնք կը կարդան ու  
կը խորհին , որոնք չարութեան և անմաքրութեան  
տեղի շտալու չափ զօրաւոր են բարոյապէս , որոնք  
շատ զիտակից են այս գեղեցիկ տիեզերքին մե-  
ծութեան և ընդարձակութեան և այդ կերպով ի-  
րենք ալ վարնոց , աննշան ու չար կեանք մը ապ-  
րիլ չեն ու զեր :

Եթէ կ'ուզէք երջանիկ ըլլալ, եթէ կ'ուզէք  
կործանումի ու իորուստի ամէն վասնզէ ազատ  
ըլլալ, զգուշացէք այն ամէն աեսակ ընկերակցու-  
թիւններէ, որոնց մէջ ձեր բնաւորութիւն լաւա-  
գոյն կողմերը զիւրութիւն ու հանգստութիւն չեն  
զգար ու չեն զարգանար :

սիրութիւն մը, անձնասիրութիւն մը, կամ թերես  
աւելի շիտակ ըլլայ ըսել եսամողութիւն մը վնա-  
սակար է ու անարդար : Միշտ պէտք է յիշենք թէ  
որչափ մենք՝ նոյնչափ ալ ուրիշներ կը սիրեն ի  
բենց անձերը, և իրաւունք ալ ունին . հետևարար  
ուրիշներու վնասին ու զրկումն մէջ մեր հան-  
գիսան ու շահը ինտոել խկապէս դատապարտելի  
է : Մեր ազատութիւնը, վայելքները, շահերը ու-  
րիշներուն ազատութիւնով, վայելքներով ու շո-  
հերով սահ հանուած են : Պէտք չէ սահ հանէն ան-  
դին անցնիլ : Եւ արդէն երկնաւոր վարդապետն  
ալ կ'ըսէ, «Քու ընկերդ անձիդ պէս սիրես,» այս  
այս է անհսամղութեան սահմանումը : Ընկերը և  
անձը հաւասար նկատել, ուրիշներու ամէն իրա-  
ւունքները յարգել, ասոնք կարեռ սկզբունքներ  
են աշխարհիս խալաղութեան, և անարդարու-  
թիւններու վերջանալուն համար : Երբ կշոքին մէջ  
մեր անձերուն կողմի նժամը աւելի հակի՝ եսամո-  
լութիւն կ'ըլլայ, երբ ընկերոյն կողմը հակի՝ անձ-  
նուիրութիւն կ'ըլլայ . ասոնց հաւասարակոռու-  
թիւնն է անհսամղութիւնը, ընկերը անձին պէս  
սիրելը : Ոյս կերպով ընկերոջ սիրոյն չափանիշը,  
որ մեր անձն է, մեզի անձանօթ չէ, ու զիւրու-  
թեամբ կրնանք մեր այս պարտականութիւնը ան-  
թերի կերպով կատարել՝ իթէ ու զենք :

Ուրեմն , սիրելի տղանքեր և աղջիկներ , երբ  
այս նշանակութիւնով կ'ըմբռնէք անհասմոլութիւ-  
նը՝ դուք ալ դիւրութեամբ կրնաք գտնել պատշաճ  
կերպն ու չափը ձեր ընկերներուն հետ վարուելու :  
Դուք գեռ գործնական կեանքի ձեր յարաբերու-  
թիւնները խանգարել տպառնացող փորձութիւններն  
ու գժուարութիւնները չունիք . չաներու հակա-  
ռակամարտ հոսանքներու մէջ չէք գտնուիր . բայց  
հիմակուցնէ պէտք ունիք ձեր ընկերը ձեր ան-  
ձին պէս սիրելու այս ոսկեղէն դասին : Այն ա-  
տեն , ազագային , գործի աշխարհին մէջ մեծ զըժ-  
ուարութեան մը պիտի չհանդիպիք այս պատու էրը  
կատարելու մէջ :

Երբ անհսամութեան, անձնուիրութեան մաս  
սին կը խօսինք՝ կէտ մը կայ զոր պէտք է նկատո-  
ղութեան առնենք : Եսամոլութիւնը և անձին սէ-  
րը պէտք է իրարմէ զանազանել : Անձնասիրու-  
թիւնն ալ եսամոլութեան, եսասիրութեան հետ  
գրեթէ նոյն նշանակութիւնը ունի մեր լեզուին  
մեջ : Բայց անձին սէրը, մէկու մը իր անձը խնա-  
սելը, հոգալը ինքնին վնասակար կամ դատապար-  
տելի բան մը չէ : Ամէնս ալ պարտքեր ունինք մեր  
անձերուն հանդէպ, մեր մարմինները սնուցանելու  
և խնամելու, մեր միտքերն ու սիրտերը կրթելու  
և ազնուացնելու համար : Հետեաբար երբ մէկը  
այս նշանակութիւնով անձնասէք է՝ սիսալ մը  
չգործեր : Եւ արդէն այս անձնասիրութիւնը ընազ-  
դական է և մեր գոյութիւնը պահպանելու համար  
ալ շատ կարեօր : Այս առումով պէտք է ամէն  
մարդ անձնասէր ըլլայ, և արդէն ենք ընազդաբար

Բայց բուն եսամոլութիւնը, զոր վեասակար կը գտնենք, մեր անձին սէըը ուրիշներուն վեասին ու զրկումին մէջ փնտուեն է։ Ահա այս տեսակ եսա-

Տարեկան բաժանորդագիրն թուուքիոյ համար՝ 6 դահու, Արտասահմանի համար՝ 2 ֆըռակը, 1½ շիլին, 40 սէնթէ:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ

Ի տպարան Ա. Յակոբ Պօնուան

ՖԻՆԱՆՍՆԱԳՐԻԱՐ ԵՈԳՈՒՇՅՈՒ, Ա.ՄԴՐԻԳԱՆ ԽԱՆ